

## ԽՈՐՃՐԴԱԾՈՒԹԻՒՆԵՐ ԱՐՈՒԵՍԻ ՄԱՍԻՆ (1)

Ես շարումնակ հարց կուտամ ինքնինքիս թէ  
ինչո՞ւ ստիպուած ըլլայ մարդ, եթէ իր մէջ կը  
զգայ արուեստին չերժութիւնը, եթէ ի ծնէ վրա-  
տահովիւն ունի իր ծառումներու անկեղծու-  
թեան. ու ազնութեան վրայ, անցնիլ քանի  
ոչ մարդոց կանխակալ համաժողովեան ու գնա-  
հաստութեան բովին: Չե՞ս խորհրդ թէ վիրառ-  
ուիչ է սահիկ արուեստին ու արուեստագէտին  
ալ համար:

\*\*\*

Այնքան ժամանակ, սիրելի բարեկամու, այն-  
քան ժամանակ որ մարդկի եւ անոնց գործերը  
արժէք կրնան ներկայացնել երկրորդ անձի մը  
գնահատութեան բովին անցնելէ վերջ միայն,  
երբ արարշութիւնն անգամ արժէքաւոր է արա-  
րածին առնչութեամբ, քննութենէ անցնիլ ոչ  
վիրառական է եւ ոչ ալ նուաստացուցիչ: Հին  
Յունաստանի մէջ, տարեկան մրցումները Ապո-  
դունեան աստծոյն ի պատիք եւ ողմափական  
մրցութիւնները՝ ամրոց չորս տարի տեսողու-  
թիւն ունեցող, կ'ապացուցանեն մրցակցութեան  
կարեւորութիւնը, եւ ի վորջոյ սահիկ է լաւա-  
գոյն միջոցը արուեստագէտը պահելու ժողովը-  
գական զանդուաներու անմիջական հաղոր-  
դակցութեանը մէջ: Առանց ժողովուրդին ար-  
ուեստը մեռեալ տառ է:

\*\*\*

Ինչո՞ւ խօսիլ ժողովուրդներու անոնով  
մարդոց որոնք ոչ միայն ոչնչ կը հասկան ու  
կարող չնն լաւագոյնը զանազանել լաւէն, բուն  
արուեստագէտը ինքինքը իրը այդ ժամադին...,  
որոնք անկարող են արուեստի ամենէն պարզ  
արտայայտութիւնները ընթրոնել ու գնահատոլ

1) Եղածական երիտասարդ բանասնդին այս  
անուխ էշերը իր բույքերուն մէջն հասակած  
ու մօդի հաղորդած է անոր եայրը, սիկին Մարի  
Արմենեամ. կը Շըլքալի:

աննախականարեալ կերպով, եւ յաճախ լուռ եւ  
անսարքերութեամբ կը դիմաւորեն պրուեստի  
ամենազեղեցիկ արտայայտութիւնները: Վկայ՝  
Ռիշար Վակների նման հանճարին կրած ձախո-  
դութիւններ:

\*\*

Երբ ժողովուրդը լուռ է, անտարբեր է, այդ  
չի նշանակու թէ չասկնար, այլ կը նշանակէ  
շատ յաճախ թէ, արուեստագէտը մի կրնար  
ինքինքը հասկցնել:

\*\*

Գիտե՞մ, գիտե՞մ. ու երբ կը սկսի ներգոր-  
ծել անոր վրայ, պարտագրել ինքինք, կամ կը  
զբաւէ անոր համակրութիւնը, կամ զայն կը  
լրաբէ իրեն զէմ, կը ծափահարուի կամ կը սուլ-  
ուսուու: Ժողովուրդը ամբոն է, բաւարար զար-  
դացած չունի, ի վիճակի չի ըմբռնելու արուես-  
տագէտին ու իր ներկայացուցած գործին բարձ-  
րութիւնը: Որոպէնեաւ կարող չէ բարձրանալու  
անոր հետ զիցարուեստական կարելիութիւննե-  
րու: Ի՞նչ տեղի կայ ուրեմն ժողովուրդին առնելու  
գալու մեր ներքին ապրումները զբաներելու  
համար եւ հրամիկու զայն որ ժամանակի մեր  
ապրումներուն, չքեզ ու հոյակապ զանէ մեզ,  
ծափահարէ....

\*\*

Արուեստագէտը, այս անոնին արժանի,  
պարտարուութիւն ունի ամբոխը կրթելու, Ժշա-  
կելու՝ իրը վայրի սունկ զայն պատուաստուով  
առոյլ ու լաւագոյն կենսահիւթով: Իր մեծու-  
թեան ու կուսածին բովանդակ առաքելութիւնը  
ա՛յլ գործին մէջ կը կայանայ, զայն բացած  
չպահել գուեկի գործերու ներշնչած տափակ  
մտածումներուն մէջ, ընդհակառակն զայն բար-  
ձրանել մինչեւ իր մահարդակը, ու մանաւանդ  
կըրեք, երբէք չշողորթել զայն՝ իր սոսոր  
բարքերը ոսկեզօծ ըշմակներու մէջ իրեն ներ-  
կայացնելով: Ամբոխը այնքան ալ ապուշ չէ,

վերջ է վերջոյ պիտի հասկնայ ու զնահատէ իր  
ուսուցիչը. եւ բնակնարար՝ որքան ժամանակ  
որ արուեստագէտը չի լայներ ժողովուրդը. Մի  
ինքաններ ժողովուրդը, իր հանճարին ու զգա-  
ցումներուն տակ զայն առնելու կարող չի զգար  
ինքինքը, իբաւունք շանի արուեստագէտի  
նուրիական կոչումին:

\*\*

Հա՞րկ է անցնիլ ժիրիի մը բովէն որուն  
դաստաստանը միշտ ալ հմարելու չի եղած . . . :

\*\*

Այս՝ ստիպուած ենք անցնելու իր բովէն,  
մօտենալ կարենալու համար հասարակութեան ու  
ենթարկել կարենալու համար մեր տաղանը ժո-  
ղովուրդի դաստաստանի:

Ես շատ արուեստագէտներ կը ճանչնամ  
որոնք գնահատուելի յետոյ ժիրիի մը սահմանա-  
փակ խմբակէն, երբ չեն զնահատուած ժողո-  
վուրդէն, բաւակնացած են ըսկով՝ «Արուես-  
տէն հասկցողը գնահատէց զիս, միւսին կարծիքը  
արէքէ զուրկ է ինձի համար»: Կը ճանչնամ  
նոյնպէս արուեստագէտներ որոնք ժիրիներու  
առնել բազմաթիւ ճախողանքներ կրելէ  
յիսոյ երբ արժանացած են հասարակութեան  
զնահատումին, բազմապատիկ հպարտ ու երջա-  
նիկ զդացած են դիրենք. ատոնք անվախներ են . . .  
ու բացառիկ թիւ մը կազմէն:

\*\*

Այս՝ հասարակութիւնը անառիկ բերդ մըն է  
զոր արուեստագէտը պէտք է զրաւէ ամէն գինով  
ու զոհողութեամբ եւ մանաւանդ ժիրին իր ձեռ-  
քին մէջ որպէս օժանդակ ծառայեցնելով: Մէկ  
խօսքով, ժիրիէն կամ ժողովուրդէն գնահատ-  
ուելու կամ քննադատուելու ինդիր չկայ ար-  
քուեստագէտին համար, այլ այդ անառիկ բեր-  
դին իշխելու, ոյնի իսկ բազմաթիւ ճախողութին-  
ներէ վերջ յաղթահարելով ժողովուրդին տիմար  
ու թեթեւովիկ ծափահարութիւնները կամ զնա-  
հատումը, ոյնի իսկ անոր չարամիտ ու անտեղի  
սուլոցը: Եթե ան համոզուած է թէ իր զործը  
օդափակար է իր ընկերո՞շ մարդ արարածին, կըր-  
նայ վստահ ըլլալ թէ իր գործը պիտի ապրի եւ  
թէ անիկա անման է այլ եւս:

\*\*

Եթէ մարդկային ընկերութիւնը չուուրը իր  
ընկերքներէն բարձրացող արուեստի հացը միշտ  
վառ պահել ու մնուցանել, արուեստագէտը սա-  
կայն պատրաստ է միշտ կամովին իր հոգին նե-  
տել ճարակիչ բոցերուն մէջ որպէս զի բնաւ  
չշանդի կրակը:

Ա. ՍԵՄԱ  
(Գեղարվ Աբմանեան)

